



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևավայրով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՅԱԿՈԲ ՊԱՏԻՒԽԻ


—
—

Կ Ո Չ

ՖՈՆԴԻՑ (ԶԵՅԹՈՒՆ) ցի հայրենակիցներուս
ԵԿ ԲՈԼՈՐԻՆ



Թէ ես լինեմ երածիչ,
Աւ կիբառս նուազեմ
Գիշեր ցորեկ յար եւ միչ,
«Եմ հայրենիք» պիտ երգեմ:






АЛЛАРСР АМДВ
(АЛЛАРСР УЛАНДР АМДВ)

9(47925)

Պ-91 ՅԱԿՈԲ ՊԱԴՐԵՒԻ

5 OCT 2011



ՅԱԿՈԲ ՊԱԴՐԵՒԻ
(ծնած է Ֆենուղ 1869/ն)

Կ Ա Զ

ՖՈՆՍԻԶ (ԶԷՅԹՈՒՆ) ցի հայրենակիցներուս

ԵՒ ԲՈԼՈՐԻՆ



Թէ ես լինեմ երաժիշտ,
Ու կիբառս նուազեմ
Գիշեր ցորեկ յար եւ միշտ,
«Իմ հայրենիք» պիտ երգեմ:

Նախ քան մեր լսելիքները, չի մոռնանք յիշելու
որ թէպէտ համառօտ է «ՖՄՌԱՌԻ ՃԵԳՐԻՑ ՊԱՏՄՈՒ-
ԹԻՒՆԸ» բայց շատ հետաքրքրական է իր անցուղար-
ծերը եւ իր յատուկ գաւառաքարրառվ աւանդական
պատմութիւններն ու ոտանաւորները: Կարժէ նաեւ
զիտնալ թէ բուն Ռևինիա քաղաքը մանուզ գիւղի Ա-
րեւելեան կողմը հազիւ քառորդ ժամ տեսողութիւն
ունի. ուր կը գտնուի նաեւ Ս. Կարապետի վանքը,
իբրան ստորոտը բարձունքի մը գագաթը:

Ֆռնուզ 500 տուն ըսինք. դժբաղդաբար յիշեալ
500 տունէն հազիւ մնացած է մօտ 100 տուն որոնք
ցիրուցան կը գտնուին իրաք, Առորիա, Պաղեստին,
Յունաստան, Ամերիկա եւ այլուր. որոնց մանրամաս-
նութիւնը պիտի տեսնուի պատմութեան մէջ:


Յ. Պ.

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

ԿՈԶ



Զանքը յաջողութեան առաջնորդն է:
Զանքը վահան մըն է թուլութեան դէմ:
Զանքը առիւծ մըն է, որուն մոնչինէն
կը սոսկան բոլոր անյաջողութիւնները:
Զանայ որ յաջողիս:



2 ✓ 65562-67

Սիրելի հայրենակիցներ կը տեսնենք որ չանքով սկսուած
ամէն բան յաջողութեամբ կը վիրջաննայ, այս կէտը փոր-
ձուած է, ուրեմն սեւէ պատճառ չունինք կասկածելով յու-
հատելու:

Արդ յանդուգն կը վստահեցնեմ ձեզ որ պիտի յաջողինք
մեր բոլոր ձեռնարկներուն մէջ, երբ սիրով ու միաբան կը
գործնէնք, այն բանը ինչ որ նուիրական կրնայ նկատուիլ
մեզ համար, ուրեմն չանանք որ յաջողինք:

Սիրելի հայրենակիցներ, վերապրողներուս և բոլորին
համար ծանօթ է որ 1915 Մարտ 31էն սկսեալ, շատ մը քա-
ղաքներ, գիւղեր եւ գիւղակներ ոչնչացան, ամայի ու խո-
պան զարձան, մանաւանդ հայաբնակ երկիրները բոլորովին
բնաջնջուեցան ու ամայացան, որոնց մէջ ունէինք շատ մը
քաջ կտրիճներ: Անոնք զոհուեցան մեր հայրենիքին համար:

Ահա անոնցմէ մէկն է նաեւ ֆանուզ (Աւլնիա) գիւղը ուր
կը գտնուի Զէյթունի արեւմտեան կողմը ն ժամ հեռաւորու-
թեամբ եւ կը բաղկանար մօտ հինգ հարիւր տունէ իր շըր-
շակայ գիւղերով միասին և ունիցեր է իր կարգին համբաւա-
ւոր հերոսներ թէ կրօնական եւ թէ աշխարհական ինչպէս
ծանօթ են նիկողոս եպոս, Խորխորունին և Տ. Բարդողիմէոս
Ծ. Վ., Թագաճեանը, որոնք բնիկ ֆոնուզի եւ ֆոնուզի Ս.
Կարապետ վանքին վանահայրեն են:

Գիտենք նաեւ շատ մը քաջեր ու կտրիճներ որոնց ա-
նունն իսկ չի յիշուիր... անյայտացած են: Ուստի պարաք
սեպեցի անոնց անունները յիշել տալու համար գէթ ձեռքէս
եկածը չի խնայել կարողութեանս չափ եւ այսպէսով ձեռ-
նարկեցի «Ֆռնուզի ճշգրիտ պատմութիւնը» գրի առնելու,
անմահացնելու համար իր եւ դաւակներուն անունները
եւ միանգամայն օրինակ մը ցոյց տալու մեր ապագայ սե-
րունդին: (Թէ պէտիմ կարողութենէս վեր էր):

Երանի թէ ունենայի նիւթապէս եւ ուսումնառէս կարո-
ղութիւն այն ատեն պիտի գրէի բոլոր այն գիւղերուն ու
գիւղակներուն անյայտացած համբաւներուն մասին. բայց
դժբաղդաբար զուրկ եմ այն երջանկութենէն, ուստի հարկա-

զըրուեցայ հագիւ հազ իմ բուն ծննդավայրիս կենսագրութիւնը ներկայացնել իմ հայրենակիցներուս, որուն կեանքին մօտէն տեղեակ եմ, ըլլայ աւանդական, ըլլայ գրական, ուստի պիտի խնդրէի բոլոր հայրենակիցներէս որ նախ ներողամիտ գտնուին մեր գրական թերութիւններուն և յետոյ իրենք ալ հարկագրուին ընել պէտք եղած օժանդակութիւնը, ամէն ոք իր կարողութեանը չափով, հասցնելու համար մեղ մեր նպատակակէտին:

Առդ կոչ կ'ընեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, մի՛ զւանաք այս պարտականութիւնէ որը անհրաժեշտ է ամէն անհատի համար. իրեւ պարտք ստանձնեցէք այս նուիրական գործը գլուխ հանելու համար մի խնայէք ձեր աշխատանքն ու քիչ շատ նուէրները, եւ անող պիտի հասնինք մեր բազմանքին: Այս կոչին համար ըլլալիք ծախսը հոգացուեցաւ Պաղտատ բնակող մի քանի հայրենակիցներուս նուէրներով, շնորհիւ Պ. Յակով Բըլլըբեանի ջանասիրութեամբ:

Պ. Յակով Բըլլըբեանին եւ Պաղտատաբնակ Ֆռնուղցի հայրենակիցներուս մասնաւոր մեր չնորհակալութիւնները:

Հայրենակիցներ տուէքք ձեր նուէրները անոնց որոնք կը ներկայացնեն այս կոչը ձեզի. ու այդպէսով լրացած պիտի ըլլայ մեր գործը Օգնեցէք իրարու եւ քաջալերեցէք բարեհպատակ ամէն ձեռնարկ: Մի՛ յուսահատիք կարծելով որ «Փոքրիք գումարով մեծ բան մը չի կրնար ըլլալ», այսպիսի կարծիք մը կրնայ նկատուիլ զէտի յետազիմութիւն լոկ: Զէ որ «Փոքրիկը կը մեծնայ, քիչը կը շատնայ: Փոքրիկ կայծ մը կրնայ հրդեհել ամբողջ քաղաք մը: Մարդուն սրտին մէջ ալ կայ եռանդ մը, որ կը բղսի իր երակներէն, մերթ կը պլազ և մերթ կը բռնկի այլ եւ այլ խնդիրներու շուրջ. և անոր անունն է սէ՛ր եթէ ունինք մեր մէջ, այն ատեն մեր աշխատանքը սպարզիւն չի մնար, ոչ թէ սոսկ աղարջիւն չի մնար, այլ կը յաջողինք, որովհետեւ չանքը յաջողութեան առաջնորդն է:

«Ձանացիր եւ լիցի քեզ»

Յ. ՊՏՂՈՒՆԻ

❖ ՉԱՐՍ ԷՆԿԵՐ❖

Վարդ, երիցուկ, մանուշակ
Երեք ծաղկունք մի սոխակ
Նոյն պարտիզում կ'ապրէին,
Թագուհին էր վարդենին:

Վարդենիին թուիին տակ
Կ'ապաւինէր մանուշակ
Պարտիզպանլը քանի գար,
Նախ կը սիրէր զանի յար:

Եւ վարդենին գոցից զայն
Որ չի տեսնէ պարտիզպանն,
Իսկ մանուշակն անդադար,
Չորս դին անուշ բոյր կու տար:

Երիցուկը շրփոթած
Գլխուն ճերմակ մը փաթթած
Դատաւորի ծեւ առաւ
Վարդենին խօսք բացաւ:

«Ո՞վ թագուհի մէջ ծաղկանց
Պէտք չէ լինիս դու նախանձ
Մեր տէրըն է միեւնոյն
Նոյն իսկ փշոտ մորենւոյն:»

«Ինչո՞ւ թեւերդ կ'երկարէս,
Որ գոցես անոր երես
Եթէ ունիս դու լոյս թոյր
Այն ալ ունի քաղցը բոյր»:

«Մանուշակն է վիզը մուկ,
Փափկատերեւ եւ խեղմուկ
Բայց ունի նա անուշ հոստ,
Քանզի կ'ապրի քեզի մօտ»

Առակ մը կայ շատ յարմար
Որ կը խօնի դարձ դար
«Յու ընկերդ քեզի պէս
Պէտք է յաւէտ դուն սիրես»:

Պատասխանեց վարդենին,
Դատաւոր երիցուկին
«Մ'ընէր դու զիս դատապարտ,
Ոչ նախանձ եմ, ոչ հպարտ:»

Առխակն ըսաւ վարդենոյն
«Ով թագուհի գերագոյն,
Ա. և ալ ունի քեզ նման
Անուշ հոտեր աննման»

«Զօրս ընկեր ենք, չորս անծինք,
Պէտք չէ զիրար նախանձինք.
Այլ, պարտ է մեզ միասին
Ապրիլ ցվերջն աշխարհին»:

«Ես եմ սոխակն երաժիշտ
Եւ ողբածայն կ'երգեմ միշտ
Թէ կոկոններդ փառաւոր
Ե՞րբ պիտ բացուին նորանոր»:

* * *

Վարդենին էր քաջ Զէյթուն
Երիցուկն էր խիղճ մարդուն
Քաջ Զէյթունի թեւին տակ,
Ֆունուզն էր այն մանուշակ:

Իսկ սոխակն երաժիշտ
Որ ողբածայն կ'երգէր միշտ
Զգացումն էր մարդուն այն
Կ'արծագանքեր դաշտք համայան:

ՈՂԲԵՐԴ ԳԵՎԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Երբ որ կու գար գարունն անո՞ւշ
Կ'անհետանար ծմրան մշուշ
Ռւլիկները հայրենիքիս,
Կը մայէին մօտ ականջիս . . . :

Իսկ այժմ հօսոչ ոչ ուլ, ոչ այծ,
Ոչ կով, ոչ եզ, ոչ հօտարած,
Ունիմ միայն հայրենիքիս
Կարօտն անհօւն խորը սրտիս:

Երբ որ կու գար գարունը նոր,
Ծաղկէին ծառեր բիւրաւոր,
Սնտառները հայրենիքիս
Նման էին պէս պէս գորգիս . . . :

Իսկ հօս ոչ թէ լոկ գորգ չունիմ,
Չունիմ նաև հողն իսկ նղճիմ,
Երանի թէ հայրենիքիս
Քարը լիներ բարձը գանկիս . . . :

Երբ որ կու գար գարնան ամիս,
Մարտ եւ Ապրիլ, յետոյ Մայիս
Զուրն ու օդը հայրենիքիս,
Կ'ընծայէին կեանք մ'ալ կեանքիս . . . :

Իսկ այժմ հոս չունիմ գարուն
Եւ ոչ ամառ, ոչ ալ աշուն,
Զուրն ու օդը հայրենիքիս
Հեղեղներն են արտասուրիս . . .

Երբ կը ծնէր գարնան շողիկ,
Եւ կը փչէր հովը մեղմիկ
Պէս պէս ծաղկունք հայրենիքիս
Կը բուրէին իմ ոնգունգիս . . .

Իսկ այժմ հոս փորս է անյագ,
Չմեռս ցուրտ, ամառըս տաք,
Չի կալ հոս իմ հայրենիքիս
Քաղցրահամը որ գայ քիմքիս . . .

1932, Ապրիլ 14

Հալէպ



Յ. ՊՑՂՈՒՆԻՆԻ

(Ֆռնուղցի)

1895ի Դեկտին ՖՈՆՈՒԶԻ ՔԱԶԵՐԸ ԵՐԲ

ԿԸ ՅԱՐՁԱԿԷԻՆ ԱԼԻ ՓԱՇԱՅԻ ԲԱՆԱԿԻՆ ՎՐԱՅ
ԱՇՈՒՆ ՓԻՐՈՒՇԱՆ Կ'ԵՐԳԷ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԵ

Տայան Ալի փաշա տայան
Ռոյզուտայ սան չափուք ույան
Պէշ եթւզ շահպազլարլմ եայան,
Կէլիյօրլար գաչմա պրէ . . .
Ֆռնողըն արգասը տաղ տըր (Հիւսիւս)
Էթրաֆը սիմպիւլիւ պաղ տըր
Արսլան եավրուլարը սաղ տըր,
Կէլիյօրլար գաչմա պրէ . . .
Ֆռնողը քէօյիւն էօնիւ ըրմագ (հարաւ)
Պու հարագ պիզէ պալլը գայմագ
Էճտատըմըզ քեարը փուրմագ
Կէլիյօրուզ գաչմա պրէ . . .

Ֆռնողը քէօյիւն էօնիւ եար տըր
Պիզէ կիւլ տիր սանա խառ տըր
Կիթմէ պէյազ պայրագ գալտըր
Կէլիյօրուզ գաչմա պրէ . . .

Ֆռնողըն սաղ եանը գըսըզ (Արեւմուտք)
Կէչէմէզսին եօլլար քէսիք
Օ գըրտըզըն թառւգ, փիսիք (1)
Պիզ պուրտայրզ գաչմա պրէ . . .
Ֆռնողըն մէվլիսի մէթին
Տաղ չըթըրըգ, եօլլար չէթին
Սոլ թարափտա գօննա Զէյթուն
Կէլիյօրլար գաչմա պրէ . . . (Արեւելք)
(1) Պարագ գիւղը մտեր եւ հաւերը կը չարգէին . . .

Աւ պիր գուրշուն տահա սանա
Քըլընընը սօմա զընա,
Երկիտ իսէն ըսդ մէյտանա
Հարպ էտէլիմ գաչմա պրէ... հուռուա... .

ԴԵՐԻ ՖՈՆՈՒԶԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ

Կէզէ կէզէ չար քէօչէյի տոլաշտըմ
Պիր տէ ֆոնըգ քէօչիմիզէ ուլաշտըմ
Վէրանէյի կէօրտիւմ տէլ' օլտում շաշտըմ
Նէրէտէ տէյու աղալարըմ պէլէրիմ:

Երգըլմըշ խան էվլէր վէրանէ օլմուշ
Տիվարլար պէլիսիզ թօփրագլէ տոլմուշ
Ֆիտան պօյլու շահպաղլարըմ նի՞ն օլմուշ
Արսլանլարըմ գայալ օլմուշ աղլարըմ:

Քիլիսէնին տիվարլարը փարլայօր
Վէրանէ պայգուշու ֆիղան ելլէյօր
Շէնիտէրին գանը երտէն գայնայօր
Հէր կէօրտիւքնէ Ֆիկէրիմի տաղլարըմ:

Խօգարտաքի չամ աղանըն տալլարը
Քէօլկէ իլէ գափատըր տը հօլլարը,
Շիմտի իւէ եաման օլմուշ հալլարը
Եէրէ եէ բան կէօրտիւմ օնա աղլարըմ:

Աշաղտաքի չամ աղանը թէք գալմըշ,
Տալլար եաս թութիյօր եափրագլար սօլմուշ
Քէօլկէտէ օթուրան կէննէլէր նի՞ն օլմուշ
Էօլէնէլէր էօլտիւլէր, նէրէտէ սաղլարըմ:

Նազար էթտիմ «Գետիրդոն»ուն (1) եօլունա
Նէ կէլէն վար, նէ կէտէն վար կէօլիսնէ
Նէ սաթըր վար, նէ տէ թագան գօլունա
Ֆիքրիմէ տինշտիւքնէ գանլար աղլարըմ:

Գետիրդոնտա գուրպաղըլար էօթիւշիր,
Սուտա եարփուզ, գազայալը պիթիշիր
Էօթմէն գուրպաղըլար արթըգ եէթիշիր
Էսկիտէն աէրթլիյիմ տահա աղլարըմ:
Աղլայարագ մէլիլ մէլիլ օթուրտում
Մէննուն օլտում պէն ազլըմը եիթիրտիմ
«Շուղը»ուն (2) տէկիրմէնին խարապա կէօրտիւմ
Ա՞հ չքիպտէ անի անի աղլարըմ:

Մաթէմ էթմիշ շագ օլուպտա կիւէնլէր
Մէյր էտիյօր, եէրտէն պիսուչ էօլէնլէր,
Թուժուլ գըզլար մօր պէօլիքիւ կէլինլէր
Ֆիքրիմէ տիւշտիւքնէ եանար աղլարըմ:

Եօսուլ թութմուշ սու իշինտէ թաշլարը
Էօթմէյօրլար արթըգ գայա գուշարը
Զինար, սէօկիւտ, երլլըն հէփ աղանլարը,
Եաս ու մաթէմ էթմիշ, կէօրտիւմ աղլարըմ:

Գար գափաթմըշ եիրսէք ճէօիմ տաղլարը
Խարապ օլմուշ պաղէլէրի պաղլարը
Նէ գաթըր վար, նէ տէ էօթէր չանկլարը
Նէ եանգօ վար, նէտէ ինլէր տաղլարըմ:

(1) «Գետիրդոն» ըսուածը ֆանուզի արեւմտեան կողմը
Երան ստորոտէն բղխած ակերուն անունն է ուրկէ կը բերէին խմելու ջուրը ձմեռ եղանակին որ կը տեւէ քառորդ ժամէ:

(2) «Շուղը» այս Գետիրդոնէն քիչ մը վեր ասոր պէս շատ
մը ակեր կան, որոնք ահազին գետ մը կը կազմին:

Աղայարագ Շուղրա էնտիմ սու իչտիմ
Պօյնու պուրուգ մէնէմշէլէրտէն պիշտիմ
Գերեզմանա տողրու բէօփրիւտէն կէտիմ
Տիւմտիւգ օլմուշ մէզարատա աղլարըմ:

Գրսպտան եօգարը կէչէյիմ տէտիմ
Քէօփիւթիւ սուլարտան իչէյիմ տէտիմ
Աչօյլէթմէյին պէնի պէօյիւք տիր տէրտիմ
Իսսիգ պուլտում Գըսըգ եօլուն աղլարըմ:

Այօլունա տէօնէրէք ըսգ «Վանացուղ»ա (1)

Պիր աղտա եօգարը հէմ «Նիրքիթող»ա (2)

Պօզ պայիրտէն կէյիպ պագ «Վերիթող»ա (3)

Հէջ քիմսէ գալմամըշ օնա աղլարըմ:

«Կէմէմէնէ» (4) տաղ տիպի, սույուտա սօվուգ
Գայատա աղանտա էօթէք ճըրլափուգ
Նէ շէնլիք վար նէ գուշ գալմըշ նէ թափուգ
Անճագ քէքւիք էօթէք տույտում աղլարըմ:

«Աղալը»նըն սուլարըտա նաղլաշըր,

Գամալագլար ֆիղան էտէք աղլաշըր

Նէ տավար վար նէտէ օղլագ մէլէ՛իր,

Նէրտէ՛ գալտը սիւտ վէ գայմագ եաղլարըմ:
Խօշ կէօրիւնիւր չիմէնլէրի Եէլլինին
Սիւմպիւլէրի զան աղլայօր կէօլիւնիւն
Գայալարտա «տիրիք տիրիք»ի «ղալլի»նին*
Պաղըրմը եագիյօր եանար աղլարըմ:

Ճէմի եռւրտլար խարապ օլմուշ եասլանըր

Նէ «հէ՛յ հո՛յ» վար, նէտէ գավալ սէսլէնիք

Նէ տավար վար, նէտէ սըղըր պէսլէնիք

Հէր եէր իսսիգ գալմըշ կէօրտիւմ աղլարըմ:

(1) Վանացուղ կը նշանակէ վանքի հող, որ ընդարձակ
(2-3) Վերիթող եւ ներքիթող ամարանոց են: [արտ մէ՛
(4) Կէմէմէնէ նաեւ ամարանոց է: (*) Սկիւ-

«Ղափըլը»յա տողրու տէօնտիւմ կէզէրէք
Կէօզիւմ եաշըն եանաղմտան սիւզէրէք,
Սարը սիւմպիւլ, նէրկիզ տէմէտ տիւզէրէք
Խօլպատրգնա տէրտիւմ արթար աղլարըմ:

Պիր տէ «Ոօզօլուղա» նազար էյլէտիմ,
«Տափշանճի»նին «գո՛ւ գո՛ւ»սունու* տինէտիմ
Ա՛հ չէքէրէք ինիլ ինիլ ինլէտիմ
Եաս ու մաթէմ էթմիշ օ եայլալարըմ:

Օրտան ըլգտրմ զիարէթին պաշընա,
Գուլագ վէրտիմ կէյիկ մէլէյիշինէ,
«Գուզզուն» գօնմուշ սարփ գայանըն թաշընա,
«Ճի՛ք ճի՛ք» էօթէք օնու տույտում աղլարըմ:

«Մէգո՛քիլէք» (1) արասընտան կէչէրէք
«Պույտուրան»ըն սօվուգ սու յուն իչէրէք
«Պիզօ» (2) իւէ «Պայթարան»ը (3) պիչէրէք
Պէքթէշի եօլունա տիւ տիւմ աղլարըմ:

Կիտէ կիտէ պէքթէշիյէ ուղրատըմ,

Ա՛հ չէքէրէք ճիկէրիմի տօղրատըմ,

Աղալարը կէօրմէք իտի միւրատըմ

Հանը* խօշ կէնիւլիւ աղա պէյիէրիմ:

«Սըրա սէօկիւտախւնտէ հափասը խօշ տուր
Աղալար նէրէտէ՛ եուրտլար հէփ պօշտուր
Օրանըն պէքճիսիտէ սէֆիլ պայգուշ տուր
«Աղօլուղ»ա ըլգամատըմ աղլարըմ:

Եէօնիւմի չէփիրտիմ Ս. Ստեփաննոսա

Պիր լանէթ օգդւտում չար Յուլիանոսա,

Մաթէմ չէքմիշ տաղլար կիրմիշլէր եասա

Հէր կէօրտիւքնէ ճիկէրիմի տաղլարըմ:

* Գուշ գուշ թուշունի մը անունն է, որ կ'երգէ գո՛ւ գո՛ւ:

1) Մէգո՛քի ժիւթենի:

2) Պիզօ լեռնային խոտ մըն է որ կ'ուտուի:

3) Պայթարան հոստաէտ խոտ մըն է:

«Պողաղբարւտան «Դրախտիկ»է (1) չթայըմ
 «Դրոնկ»տան տա տէօրտ թարափա պագայըմ,
 Տէրմանըմ գալմատըն նասը^թ գաւգայըմ,
 Տէրտիմտէն պիլէն եօգ քիմէ^թ աղլայըմ:
 Ինձիրլի եայլասրտա օլմուշ խարապա,
 Զիւրիւմիշ աղանլար տէնմիշ թիւրապա
 Եօլլար ըրթըրքտըր ըզգմազ արապա,
 Եօլում նէրտէ^թ գալտըր տէյու աղլարըմ:
 «Գուչող» քէօյիւ մէլիլ մէլիլ աղլայօր
 Աղ չախչախլը սույու պօշա ճաղլայօր,
 Ղամալագ աղանը ֆիքեատ էյլէյօր,
 Քէօլէնիւ պօշ գալմըշ կէօրտիւմ աղլարըմ:

«Պապուն աղբար» սույու չօգ, կիւրլէք ագար
 Արգասը «Արմնկուտ» (3) զըպլայա պագար
 Պիւպիւլէք էօթտիւ քիմէ պաղըրըմ եագար,
 Զըրիբնը ըրքիրնը գանլար աղլարըմ:
 Օրտան տիւշտիւմ թարծիրօկուն եօլունա
 Ուղրամատըմ Ալըննար զօլունա,
 Մայիլ օլտում շու Հէօպէկին պաւընա,
 Հասրէթ կիթտիք օնուն իչին աղլարըմ:
 «Հին Գեղ»ին (4) տէ քէօյիւ խարապա օլմուշ
 Գալանընտա պիր թարափը երգըլմըշ,
 Պաղէլէք գուրումուշ, կիւլէքի սօլմուշ
 Րահեասը գալմամըշ օնա աղլարըմ:
 Պիզպիզ փունարըն տա սույու շառլայօր,

Պաշ աշաղը ազըշարագ կիւրլէյօր,
 Զառզառ գուշու արտընլարտա ճոլայօր,
 Օնլարը կէօրտիւքնէ եանար աղլարըմ:
 1) Դրախտիկ թունուզի կռնակի լերան դագաթը ամարանոց մէ
 2) Դռնոկ:
 3) «Արմնկուտ» Արմէն գիւտ:
 4) Հին Գեղ բուն Ուլնիա քաղաքն է:

Իշթէ կիթտիմ մանասթըրըն եանընա
 Նազար էթտիմ շէ նիտէրին գանընա,
 Ալլահ աշզընա ճանմը^թ տայանըր պունա
 նէ բահիպ վար, նէ մահրասա, աղլարըմ:
 Տիվարլար երգըլմըշ գուպպէ եան եաթար
 Հէր օնու կէօրտիւքնէ տէրտլէրիմ արթար,
 Պու տէրտ պէնիմ իչիւն էօլիւմտէն պէթէր
 Հանը^թ մօր լըպքգլը կիւրլէք պաղլարըմ:

Զաղըրգանտա սօլուղումու ալայըմ,
 Տէ կիրմէնտէ բահաթըրը պուլայըմ
 Օրալարտա խարապ, նէրտէ գալայըմ
 Հէր թարափը իսսիզ գալմըշ աղլարըմ:
 Կէզինտիմ տօլաշտըմ իսսիզ էլէրտէ,
 Նէ պաղէ վար, նէ կիւլ աշմըշ կիւլէրտէ,
 Պաւգլարտա եասլը օյնար կէօլէրտէ,
 Օնլարը կէօրտիւքնէ տահա աղլարըմ:
 Պաղէլէքին գօննէ կիւլիւ խառ լմուշ
 Վաթանընտան այրըլմասը զօր իմիշ,
 Ղապըրւըզն փունարըտա գուրումուշ,
 Պիր սու իչէ մէտիմ օնա աղլարըմ:

«Ղարատուտ»ուն (1) թութլարըտա նէ խօշտուր
 Նէ շիրին տիր, նէ էշքի տիր, մայխօշտուր,
 «Ծմօկաղբար զըրշինդար»տա հէփ պօշ տուր
 Նէրէ^թ կիտէմ, քիմէ^թ տէրտիմ աղլարըմ:

Մէրգէրիկին մէվզիսիտէ եէօրէպ տիր,
 «Կաղնձուրա»ուն (1) պաղլարըտա խարապտըր
 Վաթանըմըն աշգը քէսկին շարապ տըր
 Զօգնա իչտիմ, սէրիսօշ օլտում աղլարըմ:

1) «Ղարտուտ» շամի ըսոււած թթենիներէ կաղմուած
 ահագին անտառ մըն է:
 2) «Կաղնձուրա» կաղնիի ձոր:

Սուշաթըտան կէօլէփէլէր կէչքրլէր,
Հէփ կէչէնլէր սօփուգ սուտան իչէրլէր,
Նէ էքէն վար, նէ էքիլմիշ պիչքրլէր,
Թարլալար պօշ գալմըշ եանար աղլարըմ:


Վաթանը պրագըպ՝ գուրպէթէ տիւշտիւք
Սօփուգ սու նէրինէ սընաղըն իչտիր
Նէ մալ գալտը, նէ տէ մէլալ վազ կէչտիք
Գավումտա գալմատը եանար աղլարըմ:

Քիրազ տէրէ եօգուշունտա տայանտըմ.
Գան թէրլէտիմ, գըզըլ գանա պօյանտըմ,
Պիրտէ պադտըմ սապահ օլմուշ ույանտըմ,
Կէօրտիւկիւմիւզ ըիւյա իմիշ աղլարըմ:

Փիրուշանըմ, տէրտիմ բիմէ՞ սէօյլէյիմ
Քիմլէ՞ իլէ պէն կէօյնիւմի էկւէյիմ,
Գուրպէթ էլտէ ինի՛լ ինիլ ինլէրիմ,
Տայլըլարըմ նէրէտէ՞ տէյու աղլարըմ....

Յ. Պ.

(Փիրուշան)



Դայաստանի Ազգային գրադարան



NL0421194

14857

915

~~ ԳԻՆ Յ ՏՐԱՎԵ ~ ~